

ՀԱՅԱՑԻ ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ՀԵԹԱՆՈՍՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑ

ՅՈՎ.ՍԵՓ Վ.ՐԴ. ՍԱՆՏԱԼՃԵԱՆ

Բ. Գետի :

Մեր դեսաշատ հայրենեաց երկիրն պատճառ տուած է Առորհասան-
Լայց՝ զայն նարի կամ նակրի կոչելու, որ Գետը և Գետոց նրկիր կը նշա-
նակէ : Առոնց վրայ համառօտիւ պիտի որ խօսիք տառէն :

Երասխ : «Մայր Արաքս» իւր ծաղումը ունի Բիբրակն լեռնէ, որ ի հնու-
մըն Արոս(23) կը կոչուէր, ինչպէս վերապոյն ակնարկեցինք, իսկ «Արոս»
չուր կը նշանակէր : Զերսոսին նախ յառաջագոյն Հերոդոտոս (Դ, 40) կը լիչէ
էրը անոր ընթացքը դէպ յարեւելս եղած կը նկարագրէ : Մեծագոյն գետաց
մէջ միայն սա է որ Հայրենեաց հողոյն մէջ կը ծնանի, դէպ յարեւելս կ'ըն-
թանայ Հայացի երկրաց մէջ եւ հօն կը մեռնի : Ուստի իրաւամբ կը կոչուի
ընկէ ազգային գետ, որ ի միտո Հռովմայեցոց Հայաստանը կը ներկայա-
ցընէր, զոր և Վիրապիլոս (Ենէկան, Թ, տող 728) կը կոչէր «Կամքքա-
ստան Երասխ» (Pontem indignatus Araxes), և այս ոճով Հայաստանին շնոր-
շնառող ըլլալը կ'իմանար : Պրոպերտիոս (Դ, Եփիրելուրին, զ, տող 33),
ուստին բանաստեղծն, Արեթուսա անուն կնոջ մը առ իւր այրն՝ որ կը զին-
ուորէր ի խորս Աստոյ, սապէս զրել կու տայ . «Կը սովորիմ թէ որ կողմն է որ
կ'ընթանայ յարթահարելի Երասխն» (Vincendus Araxes) : Բանաստեղծն
մտացը համեմատ՝ Անտոնիոսի պարտութեան պատճառաւ պէտք էր յարթա-
հարել թէ՛ Երանի եւ թէ Հայաստանի Երասխը : Մովսէս Եղոքենացի (Ա, Ժ,)
գայն կը կոչէ «գետ», վասնդի է արդարեւ գերազանցօրէն զետ, որոյ «Հատ-
կալ զքարանձաւս լերանց՝ անցանէ ընդ խոխոմաձիդս եւ նեղս և աշազին
ուղնդրջմամբ իջանէ ի դաշտն» Երասխաձորոյ (Անդ)(24) :

Երասխայ վերնագոյն մասն՝ այս է իւր ծաղման տեղէն մինչեւ Ախուր-
յան գլուխյն հետ միացման կէտն, Փատիսի կ'անուանուէր, ուսկից անցաւ
Յունաց Բիւրն : Այս Փատիսայ անունը կը գտնենք նախ Քաննովոնեայ քով(25) :
Պողիրիսո Փատիս անուամբ Երասխայ բովանդակ երկայնութիւնը կ'իմա-

(23) Աստրառն, ԺԱ, ժդ, 2, 14: Զերսոսայ տես տառածինն այս աշխարհազիրը նաև
իւլիուս կ'առույն հետ միացման կէտն, Փատիսի անուանուէր, ուսկից անցաւ
Յունաց Բիւրն : Աշխարհազրուրեան, 988րդ տողին մելք. ի *Geographi Graeci Minoris*,
հրատկ. Muller-Didot, Խար. Բ, էջ 388, տող 21-22:

(24) Երասխայ ընթացք գեղեցիկ կը նկարագրէ Պուտը. Մելայ (Գ, Ե, տող 41 և
հետեւ.), տպղր. Lugduni Batavorum, 1748:

(25) Քանն, Արշաւան կիւրոսի Փատիս, Ե, զ, 4: Գիտորոս Միկիլիսից եւ այս
Փատիսը կը յիշէ ի Ժ, 29: Փատիս գետայն անունն յառաջ եկած են անշուշտ Բասիսն և
Աքրին Բասիսն գալուաց անուններն:

— (տարբիք, ՀՀ, 15, թ. 9) վելպատի առջ շնորհու ով անշուշտ գրաւ թա՛ (ՀՀ)

հայ(26) : Աղջային մատենագիրք Փասխո անունը կ'անդխանան , և զայն մուս եւս Երասխ կը կռչեն : Սակայն որովհետեւ «Բասկան» անունը դիտեն , ապա յայտ է թէ Հին ժամանակներն Փասխո անունն Հայաստանի մէջ իլլ զործածուէր , վասնզի առաջինն՝ այս Երկրորդէն յառաջ եկած է : Մայր զետայո անունը այլեւայլ օտար աղջաց Երկրաց մէջ կը գտնենք : (ա) Հնայն Երանայ հիւսիսակողմը Յաքարտէ(27) զետն Երասխ կը կռչուէր . զայն դիտականք ուժանք Աւեստայի Բանհաւ եւ Թիգ-Վետայի Բանաւ զետոյն հետ յանձնուն նոյն կը համարին , ինչպէս աստին ի վայր պիտի որ տեսնենք՝ Երբ Ռու ունայն վրայ կը խօսինք : Յաքարտէսին Երասխ անունը կու տան՝ նախ Հեկատէս (Հակոբ . 170)(28) , յետոյ Հերոդոտոս (Ա. 201 , 205 , 209 , 216 . դ. , 36 . դ. , 11) , Ստրաբոն (ԺԱ. թ. 6) և այլք : (բ) Պարսկաստանի մէջ «Աղեքսանդր Պերսեպոլիսի քով Արաքսէսի(29) վրայէն անցաւ» կ'ըսէ Ստրաբոն (ԺԷ. դ. , դ. , 6) : Միւս կողմանէ Դիոգորոս Սփիլիփացի (ԺԷ. հթ. , 2) կը զրէ թէ Պարսկաստանի մէջ «Աղեքսանդր Արաքսէսի Եղերքը կամքջաւ միացուց» : (շ) Պուտոսի «Բ-Երմոստոնն(30) Արաքսէս կը կռչուի» կ'ըսէ Մետրոդորոս Ակեսոսիցի(31) : (զ) Միջազետաց մէջ Կիւրոս Փոքր և իւր զօրքն «Արաքսէս զետք հասան» ըստ պատմութեան Քաննոփանհայ(32) : (է) Բայ Ստեփանոսի Բիշովացւոյ «Արաքսա Լիւկիոյ քաջաք մըն է , ինչպէս որ Աղեքսանդր Լիւկիոցւց վրայ դրած իւր Երկրորդ զրքին մէջ կ'ըսէ : Աղջազրականն է՝ Արաքսացիք» : (ը) Թեսազիոյ մէջ՝ ըստ բանից Ստրաբոնի (ԺԱ. ժգ. , 13)(33) , Պետքյոս զետն «Փ սկզբան Արաքսէս անունը առած էր» : Բայ Ստեփանոսի Բիշովացւոյ «Երասխ է զետ Հայաստանի և Թեսազիոյ : Այսպէս կը կռչուէր և ՊԵՆԿ յուս...» : (է) Իստրոսի (Դանուր զԼո) չորրորդ բերանն «Արակոս» իւր կռչուէր , ոչ թէ «Նարակոս»(34) : Կարծի յոմանց թէ Արակոս անունն Արաքսէս անուան խանդարեալ ձեւն է : (ը) Բայ Պողիրեայ (Փ. ծթ. , 4 . ՀԷ. , 10) և Ստրաբոնի (Բ. թ. , 2 , 3 . զ. , 4 , 12 . է. , 5 . ժ. , 19) , Պոմ . ՄԵԼայ (Բ. զ. , տուրք 119 , 139) և Աղաթեմերեայ (Geographiae informatio ։ 24)(35) , ՊԵՂոսպանէսի մէջ Ելիսէն զէպ յԱրայիա ձգող հրուտնդանն Արաքսոս կը կռչուէր(36) : Ե-

(26) Պոլիբ. , Ա. ծե. 7. ասոր իետ համեմատէ՝ Ստրաբոնի ժա. ժդ. , 5. քառ սուսում Ստրաբոնան քազաւորմերն մինչեւ Կասպից Երկիրներն զրաւած էին :

(27) Արդի Աբր-Տարիս :

(28) ի *Fragmenta Historicorum Graecorum*, երտրկ. Muller-Didot, Փարիզ, 1885, հար. Ա. էջ 11: Հեկատէս պատմազիքն ապրեցաւ թ. ա. 549-486:

(29) Այս Արաքսէս զարդիս ՊԵՆԿ-էմիք կը կռչուի :

(30) Պանոսի արդի ԹԵՐՄԷ զետուին :

(31) Տես ի *Fragm. Hist. Graec.* , յիշեալ երտրկ. , 1883, հար. Գ. էջ 204:

(32) Քանն. , Արշամն Կիւրոսի Փոքր , Ա. ե. 19: Այս զետն կորորաս էր , որ Միանց հասան բազացին հարաւոյ-արեւելակողմը Գաւզանիսիս Երկրէն անցնելով՝ նիւրաւոյ մէջ կը հսկէր :

(33) Տես ի *Eustathii Commentarii* միկան 739րդ առդին Գիոնիսիայ , ի *Geogr. Gr. Min.* երտրկ. Muller-Didot, 1861, հար. Բ. էջ 346:

(34) Տես ի *Anonymi Peripius Ponti Euxini*, հած. 67րդ, ի *Geogr. Gr. Min.* երտրկ. Muller-Didot, 1855, հար. Ա. էջ 419: Տես անդէն զծանօթուրիս :

(35) Տես ի *Geogr. Gr. Min.* , որպէս ատեն ի վեր . հասոր թ. էջ 485:

(36) Իսկ այսօր Քալոզրիս կը կռչուի : Բայ Ստրաբոնի (Բ. զ. , 31, 32) , նդիսայ Պի-

բասխայ անուն ոչ մեր ազգային եւ ոչ իսկ Ասորեստանեայ ցարդ ի յայտ ե-
կած սեպազիր արձանալրութեանց մէջ կը յիշուի. Եւ այն անուան սուռացա-
րանութեանն իսկ յապահով կուռան չունինք: Կեզծ Պղուտարքոսն կը զրէ որ
Հայոց Արաքսէս անուն թագաւոր մը խր աղջկանց սպանման ցաւէն «ինքն
զինքն Հալմոս զետոյն մէջ նետեց: Գևան անոր անունէն Արաքսէս կոչուե-
ցաւ»⁽³⁷⁾: Այս ամենայն դրոյց մ'եզտէ կ'երեւայ, որուն մէջ Երասմայ համա-
տոր անուան Հալմոս եղած ըլլալն ճշմարտանման է: Երանայ հարսաւակորդը
եւ ճշգիր Քէլուչիստանի հիւսիսոյ արեւմտակողմը գտնուող «Համուն ծո-
վուն»⁽³⁸⁾ լոյնատարած խաղին անունն՝ նոյնիսկ Հալմոս-Երասմի դետոյն ա-
նունն է, որ ամենահին ժամանակներէ հոն տարուած է: Երասմայ վերագոյն
մասին անունը՝ Փասիս, կը կրէ կողքիսի զետն (Հերոդոտոս, Ա., 2, 104. և աւ-
Պոմպ. Մելու, Ա., Ժթ, տողք 84-85: Պաղամ. Ե., Ժ, 1.2, Եւ այլք բազումք) ինչպէս եւ մէկ քաղաքն (Պաղամ. Ե., Ժ, 2. Բ., Ժթ, 4): Ի Հնդիկու՝ «Փասիս և
Գոնդէս Գալիբը կոչուած լեռներէն կը հոսին» կը ասէ Պաղոնէսոս (կ, զ, 7.8):
Կուր: Այս գետն՝ որ Հայաստանի հիւսիսակողմը Գուգարաց եւ Տայրց
մէջ ունի իւր սկզբնական ծագումը, է արգարեւ զետ հայացի, այլ ոչ ամենե-
միմ անխառն յօսար տարերաց: Իւր ընթացքը յարեւմտից դէպ յարեւես
ուղղելով՝ երբ Կասպից ծովը կը մօտենայ, իւր մէջ կ'առնու զԵրասմի, Եւ
այնպէս երկուքն միատեղ նոյն ծովը կը թափին: Պղուտարքոս (Պոմպէսոս,
ԼՒ) ինչպէս եւ այլք ոմանք՝ զկուր կիւռնոս կը կոչեն. նոյն մատենակիրն
զետոյս միւս այլ ազգերակունքը կ'ակնարկէ երբ կ'ըսէ. «Կիւռնոսի ազգերա-
կունքն Վրաց լեռներուն մէջ են» (Անդ): Ասոր եւ կը յաւելու. «Իւր ընթացից
մէջ զԵրասմին կ'ընդունի որ Հայաստանէն կու զայ, եւ տասնուերկու թերանէ
Կասպից ծովը կը թափի: Ոմանք ի մատենազրաց կ'ըսնն թէ Երասմին ի Կիւռ-
նոս չթափիր, այլ անկէ դուրս եւ առանձինն կը հոսի, եւ այս զետոյն քով
յիշեալ ծովը կը թափի»: Այս բանս հնագոյն ժամանակաց համար հաւա-
նական կ'երեւի. Սարարոն (ԺԱ, գ, 2. դ, 2. դ, 3.4.7) իւր ժամանակաց
համար այնպէս կը զկայէ⁽³⁹⁾: Նման Երասմայ՝ Կուր գետն եւս ունի իւր հա-
մանունները յօսար երկիրս: (ա) Պաղամէսոս աշխարհազիրն (Զ, թ, 1) Սա-
րաստանի մէջ «Կիւրոս գետ» (= Կուր գետ) մը զիտէ: (բ) Լստ Սարարոնի
(ԺԱ, գ, 6) Պարսկաստանի մէջ «Կիւրոս գետն»⁽⁴⁰⁾ եւս կայ, որ րովանդակ
հոր Պարսկաստանի մէջ կը հոսի կ'անցնի, եւ Պասարզադ քաղաքին սպարիսալ-
ներուն ստորոտը կը թանայ: Եւստաթեայ Մեկնութեանց մէջ եւս կը կար-
գանք որ «Կիւրոս պարսկական զետ մըն է...: Աշխարհազրին վկայութեան
համեմատ (էջ 500) ուրիշ մէծ զետ մ'ալ կայ» որ Հայաստանի մէջն կը ըլլ-

սաշին վիճակին մէջ Սալմոնէ անուն ապրերակն մի կար, որ նոյնպէս Սալմոնէ կոչուած հա-
զարի մը մօս էր: Սալմոնէ նոյն է Հալմոս անուան հետ, որով երասմ նախացէ կը կոչ-
ւէր:

(37) Տես կ'Geogr. Gr. Min. յիշեալ երտրիկ, Խոր. Բ., էջ 662:

(38) Տես Fr. Spiegel. Erasmische Alterthumskunde, Խոր. Ա., էջ 30, 37:

(39) Նոյն կը հետեւի ի բանից Պամ. Մելայ (Գ, ե, տողք 54-62+, Ալանու-Ալ-
շաւան, կ, ծզ, 3) եւ Պաղամէսոփ (կ, ծզ, 3):

(40) Արդի Բաւզուր, ըստ Քիբերդայ, Lehrbuch der alten Geographie, 1878, էջ 65.
ծանօթ. 1: Սակայն կայ անդէմ բաւրազ «Բաւրայ-ջուր» անուն զետ մ'ալ, որը միայն վեր-
յիշեալ Կիւրոս զետոյն հետ նոյն համարելու հետ:

խի. ասոր անունն հին ժամանակներն կորոս կը կոչուէր. սակայն յետոյ փոխաւելով կիւրոս կոչուեցաւ»⁽⁴¹⁾: (դ) Թեսաղիս՝ ինչպէս զԱրաքսէս, ունէր ևս «Կուարիոս» անուն դիտ մը, որ այլափոխ հնչմամբ կը հնչուէր «Էլորայիսու» և «Կուալիսու»: Այսպէս ըստ Ստրաբոնի (թ., թ., 29. և, 17):

Արածանի: Այս բուն ազգային եւ Ուրարտեան ժամանակներէն մնացեալ անուամբ՝ արեւելեան Եփրատն կ'իմացուէր: Գետն իւր զլիսաւոր ակունքը Արարատ նահանդին մէջ նպատ եւ Սուկու լեռներուն կը պարտի, եւ անկից յառաջանալով դէպ յարեւմուտա՝ երբ Խոզնա եւ Հանձիթ դաւառաց ծայրը կը հասնի, արեւմտեան կամ վերին Եփրատին հևտ խառնուելով՝ իւր կաստարեալ անձնաւորութիւնը կը կորսցնէ: Սակայն յետ միաւորութեան՝ իւր բնիկ ազգային անունը բոլորովին չ'կորսնցներ. վասնզի Արածանի անունն՝ թէպէտ ոչ յաճախ, դործածուած է մեր մատենազիբներէն ոմանց քով՝ մանաւանդ Եւսերեայ Քրոնիկոնին մէջ, միաւորեալ Երկուց զետոց համար: Ասորեստանեան արձանազրութիւնք այս զետոյն թէ՛ Արգանիս եւ Արձանիս, եւ թէ Բուրատոփի եւ Բուրատոտու անունները կու տան: Յունաց Բիւրուն բռնած զերիներն եւ Քմենոփոն (Արշաւան, Դ, ա, 3. և, 2) այս զետը Եփրատէս անուամբ զիտեն: Բուրատոփի կամ Բուրատոտու անունն՝ ի բնէ Սումերեան-Աքատային ձեւով Բուրա-նունու (Գետ-Մեծ) եղած բլլալով, սեմական ձեւ մ'առած է:

Նախաւոր ժամանակաց Երանն ունէր իւր Եփրատը: «Եօթն Ամշապանդիցն»⁽⁴²⁾ Ափրինի մէջ (Խորդա-Ալիխտա, Ծ, 9) Փրա՛տ իբր վսեմօրէն նրւերական զետ մը կը յիշուի զայն՝ առանց երկմատութեան արդի Հերմէնու եւ Հնոց Ետիւմանդր գետոյն հևտ նոյն կը համարիմ այս զետն նոյնազէս Փրա՛տու կամ Ու-կիրա՛տու անունը առած էր միանդամայն: բայ այսմ՝ դասկան մատենազիբներն իւր եղերաց վրայ Դրանկիանէի մէջ (Ստեփ. Բիւղ., ը. բ.) Փրադա քաղաքը կը յիշեն. եւ Պլինիոս (Զ, 25) Ոփրատոս՝ այս է Ուփրա՛տու կը կոչէ անոր ճիւղը, որ Յոյներէն Պրոփթասիս կոչուած քաղաքին մէջէն կ'անցնէր»⁽⁴³⁾:

Կալլա(թ)մա: Այս զետը կամ զետակը թաղղաթփազսար Գ. իւր Նիմ-րուդայ Տախտակին արձանազրութեան մէջ (տող 35) կը յիշէ: Թուի թէ այս զետակն ՄԵծ Ծոփաց արեւմտակողմը Հանձիթ դաւառին մէջ էր եւ յԱրածանի կը թափէր:

Եփրատ Արեւմտեան: Սա՝ իւր ակունքը ունի կարնոյ՝ եւ մանաւանդ Շատովմք գաւառին մէջ, ի բարձունա լեռին որ զարդիս կեավուր-Ճաղը կը կոչուի: Լեռն կարին քաղաքէն իբր հինգ ժամ դէպի հիւսիս հեռաւորութեամբ՝ Խաչկայ Վանք անուն զիւղոյն անմէջապէս կռնակն է: Աղքերաց թիւն աստէն քսանեւմի է, որոնք սկզբնական Եփրատաջուրը կը մատակարարեն: Եսացման տեղն ծովուն երեսէն 2828 մետր, իսկ բարձրակաւուէն 995 մետր բարձր է: Սակայն զլիսաւոր աղբիւրն՝ ամենաբարձր աղբիւրէն 65 մետր վար կը բխէ: Գետն անկէ դէպի հարաւ-արեւմտից վազելով՝ երբ Դարանազի եւ Մնձուր զաւառներուն արեւմտեան ծայրը կը հասնի, կը սկսի

(41) See ի Geogr. Gr. Min., իրս. Muller-Didot, 1073 տպղն մեկն., իսր. թ. էջ 296.

(42) Մազդեզանց կրօնին մէջ երկնային զլիսաւոր ողիք:

(43) Fr. Lenormant, Les origines de l'histoire, թ. իրարի., իսր. թ. Ա. մաս, էջ

կիսարողոր գիծ մը յօրինել՝ հակեռով դէպի հարաւ, և Արածանուց հետ խառնուելով՝ երկրքին եւս յահար մանուածոյ ընթացիւք դէպ յարեւմուռա և յարեւելակողմն՝ մինչև ի սահմանա Միջազետաց, կը յօրինեն այն կիսարողոր գիծը, զոր միւսովն հանդերձ Եփրատայ ազեղը կ'անուանենք:

Տիգրիս: Այս գետն երկու ճիւղ ունի, մին՝ որ է փոքր, արեւելան ճիւղ կը կոչուի, իսկ միւսն՝ որ է մեծ, արեւմտեան կ'անուանուի: Այս վերջնոյա աղբերակունքն Շոփաց արեւմտակողմն են, եւ զիսաւոր աղբիւրն է այն, յորմէ կը գոյանայ ասորեստանեայ արձանագրութեանց կը չած Սուրնատ գետն, որ զարդիս Սեպենէ-Առ կ'անուանի: Տիգրիսի այս մասն հիւսիսէն դէպ հարաւ իշնալով՝ կը գտանայ եւ կը դիմէ դէպ յարեւեյս, և Շոփաց ու Աղձնեաց արեւելան ծայրը՝ միւս ճիւղոյն հետ կը միանայ:

Արեւմտեան ճիւղոյո ձախակողմէն, ինչպէս կ'երեւի, օժանդակներն էին՝ (ա) Նալախնիս, զորմէ ուրիշ տեղեր ընդարձակօրէն պիտի խօսինք: (բ) Նամի, զոր Թագդաթիվազսար Ա. իւր Հասուածակողման արձանագրութեան մէջ (Բ, 23) կը յիշէ: Սա՝ հաւանականօրէն արդի Պաթման գետն է: (գ) Լուքիա, Ասուրնամիրաբաղայ Տարեգրութեանց մէջ (Բ, 20) յիշեալ: Թուի թէ սա՝ Պաթման գետոյն վերագոյն ճիւղերուն մէջ արեւմտեանն էր: (դ) Զուա, որ սոյն այս Տարեգրութեանց մէջ (Գ, 102) կը յիշուի, եւ հաւանականօրէն Պաթման գետոյն արեւմտակողմը գետակ մըն էր:

Արեւելեան ճիւղոյն համար Քսենոփոն կը պատմէ (Արշաւան, Դ, ա, 3) որ Յունաց Բիւրն տակաւին Կորդուաց լերանց մէջ չմտած՝ զօրավարներն սրոնուած գերիներէն լսած էին որ այն լեռները անցնելէ վերջ՝ կրնային Արմենիոյ մէջ Տիգրիսը անցնիլ իւր աղբերականց տեղը եւ կամ անոր բոլորտիքէն դառնալ՝ եթէ այնպէս ուզենային»: Այս աղբերակունքը Յունաց Բիւրն անցաւ՝ երբ նախ Կորդուաց լեռներուն հիւսիսոյ-արեւմտակողմը զտնուած Կենտրիտէս(44) գետը իւր կռնակը թողուց (Արշաւան, Դ, գ, 1, 11, 20, 32. դ, 1) եւ ասկէ տասն փարսախ(45) քալելէ վերջ՝ նոյն աղբերականց հասաւ (Անդ, Դ, գ, 3): Ասկից զօրքն տասնհինգ փարսախ ձամբայ բնելով՝ Տեւեբոսա(46) գետը հասաւ (Անդ, Դ, գ, 3): Ուստի՝ աղբերականց թեւն՝ որ երկայն չըլլալու էր, եւ յիշեալ երկու գետերն միանալով՝ Տիգրիսի արեւելեան ճիւղը կը յօրինէին: Խակ աղբերակունքն Բղունեաց ծովուն հարաւոյ-արեւմտակողմն էր:

Ընդհանրապէս՝ Տիգրիս ասորեստանեան սեպագիր արձանագրութեանց մէջ Դիզլատ կը կոչուի, զոր մեր մատենագրաց քով Դկղաթ ձեւով կը զտնենք:

Վերոյիշեալ առաջին կարգի գետերէն վերջ կու զայ ձորով(47) Երկրորդական կարգի գետն, որ Բարձր Հայոց Սպեր գաւառին արեւմտակողմէն բխելով կ'ընթանայ դէպ յարեւելս, եւ յետոյ դէպի հիւսիս կը դառնայ եւ կը հոսի ի Սեւ ծով: Առ Քսենոփոնի (Ք. ա. 445-355) ձորոխ գետն Հարպա-

(44) Արդի Պահ-Զայ: Զկենտրիտէս կը յիշէ նաեւ Դիզլատ Սիկիլիացի, ԺԿ, իշ, 7:

(45) Քիւմեսոր 55.320 մետր:

(46) Թուի գետ, արդի Պիթիս-Զայ:

(47) Արդի Զուարտի գետն:

սոս կը կոչուի. անոր քովն է որ այս գետը առաջին անգամ յիշուած կը դըմնենք (Արշաւան, Դ, Է, 18): Հարպասոս կը կոչուի նաեւ Դիտորոսի Սիելիթիացոյ քով (ԺԴ, իթ, 2), որ անոտարակոյս Քսենոփոնէն դիտէ դայն: Այս գետն արեւմտեան մատենազրաց ոմանց քով Ակամպսիս կը կոչուի, որ երբեմն գետոյս մէկ օժանդակին անունն էր և ժամանակաւ յետոյ Զորոսի անունը փոխանակած կ'երեւայ: Ասողիկ (Բ, 4) գիտէ թէ Ակամպսիսի աղրերակունքն Տայոց մէջ են: Պլինիոս (Զ, դ, 4) և Պրոկոպիոս (Պատերազմի Գորքաց, Դ, 2) եւս Ակամպսիս անունը կը յիշեն իրը ձորոսի: Այս վերջին դեռն աջակողմէն մէծաւ մասամբ հայկական երկիրները, իսկ ձախակողմէն՝ Հայ աղջին հետ անձուեկ խնամութիւն ունեցող Կասկայից (Քաղիւրք = Խաղաքիք) ժողովրդեան Երկիրները կ'ոռուանէր: Պլինիոս (Ե, իթ, 29)(48) Կարիոյ մէջ ի Փոքր Ասիա «Հարպասոս գետոյն քով Հարպասա» անուն քաղաք մը կը յիշէ:

«Հալիս(49) գետն Արմենիոյ մէկ լեռնէն կը հոսէ» բատ Հերոդոտեայ (Ա, 72): Զայս ըսելով՝ պատմահայրն անչուշտ Փոքր Հայքը կ'իմանար:

Գայլ գետ Փոքր Հայոց: Ըստ Ստրաբոնի (ԺԲ, դ, 15), Ակիւզարս գետն «Փանարիս գաւառակը կը մտնայ: Աստէն Գայլ գետն Արմենիայէն դալով՝ անոր հետ կը խառնուի և իրիս անունը կ'առնէ:»: Աստէն եւս Արմենիա անամբ Փոքր Հայք կ'իմացուի:

Ալյուրեան(50): Այս գետն Գուգարաց նահանգին մէջ ունենալով՝ իւր առաջնական աղբիւրը՝ դէսի հարաւ կ'ընթանայ, և իւր մէջը շատ մ'օժանդակ գետակներ ընդունելով՝ Փասիսի հետ կը միանայ, յորմէ կը սկսի րուն երասխն: Մերս Արքիստիս Ա. (Ք. ա. իրը 780-755) իւր օրդ պատմական սեպագիր արձանագրութեան մէջ (տող 1) Ալյուրեանիս անուն քաղաք մը կը յիշէ, որ հաւանականօրէն իւր անունը այն գետէն առած էր: Յամենայնդէսր՝ յիշեալ գետոյն անունն հնագոյն ժամանակներէն ծագեալ կ'երեւի:

(Այլ) Դանանիասու ժողովրդոյ գետ: Ալյուրեանիս թագաւորն Ալուշան Բ. իւր պատմական արձանագրութեան մէջ (տող 14) նոյնագիսի անուն գետ մը կը յիշէ, զոր Մ. Խորենացւոյ (Բ, ժզ, հե) և Գողթան երդչաց Քասաղ գետոյն հետ նոյն համարիլ կը միտիմ: Քասաղ կամ Քասախ(51) Արագած յերան հարաւակողմը ներ դաւուէն բխելով՝ կը վազէր դէսի հարաւ, Վաղարշապատայ մօտերէն եւ երասխայ հետ կը խառնուէր:

Մեծամօր: Մա՝ Երասխայ օժանդակ գետ մըն էր(52), որ Արագածոտն զաւառէն դէսի հարաւ կը վազէր, իւր ձախոյ Եղերաց վրայ ունելով Երեւան եւ Արտաշատ քաղաքները: Մեծամօր գետը կը յիշէ Մ. Խորենացի (Բ, իթ):

Ռահ գետ, զոր Կորիւն կը յիշէ(53), եւ որ Այրարատ նահանգին մէջ եւ Վաղարշապատայ մօտերն էր: սա եւս Երասխայ օժանդակ գետ մ'ըլլալու

(48) Ըստ հրատարակութեան Sillig-Perthes, Hamburg-Gotha.

(49) Փոքր Ասիոյ մէջ արդի Քըզըլ-Ծըմադ:

(50) Արդի Արքա-Զայ:

(51) Ըստ Հ. Գ. Վ. ի Ալիշան (Այրարատ, Էջ 6), արդի Կարբոյ Հուր:

(52) Կարի հաւանականօրէն՝ արդի Քայա-Մու գետակն, որ զարդիս Վաղարշապատայ արեւմտից-հարաւակողմը կը խառնի ի Քասաղ գետ: «Բայց յառաջին ժամանակս ընքաց երկուունց այլազգ էին» (Ալիշան, անոյ):

(53) Կորիւն, տապք. Վենետիկ, 1894, Էջ 20-21:

Էր : Բառ Պոմպ . Մելայ (Ք , 4 , տողք 40-41) , «Ամուկը բառանեան բառնագիշեան մէջ» առուի մէջ կ'իշնայ , եւ երկու առուիւք կասպից ծովր կը թափիք : Կոմիկասու հիւսիսի-արևելեան մէկ մասն կերաւնեան լերինք կը կաչուէր . ուստի յիշեալ մա զետն՝ որ Հայացի մահ զետոյն անուանակիցն էր , հաւանականորէն վերնազոյն կասպից երկրին մէջ կը դանուէր : Հնդկաց Ռուսա եւ Երանեանց Ռուսնա որ եւ Համ զետն՝ Հայացի մահ զետոյն անունը կը կրէր : Երանեայ այս զետն անսարակոյս Պոմպմայ (Զ , ժգ , 1 , 2 , 4) մա կամ Համ զետն է , զոր Համառօտ Աշխարհազրութեան Անսնուն հեղինակին մաս կամ Համ կը կոչէ (54) , եւ զոր Երանեայ Յաքսարտէս , Աքսոս եւ Հոփեմմոս զետերէն անմիջապէս կից կը յիշն (55) : Ազա այս վերջին չորս զետերն իրարմէ տարրեր էին , հետեւորաբ՝ Յաքսարտէս զետը Թիգ-Վետացի Ռուսա եւ Աւետացի Ռուսնա զետոյն հետ պէտք չէ նոյն համարիլ :

Մուրց : Օժանդակ զետ Երասիսայ վերնազոյն մասին , այս է Փասիսոյ : Այս զետոյն վրայ մեր սպատմահայրն կը զրէ (Բ , կ. 1) . «Խունին Մուրց եւ Երասիս» . եւ էր այն զետն՝ կամ ճշգաղոյն զետակն՝ «ի զաւարին Բասեան» , որ Երասիսայ վերնազոյն մասին աջակողմն էր :

Տղմուտ (56) որ Վասպուրականի հիւսիսակողմը , Արտազ զաւարին Աւարայր կամ Տղմուտ դաշտին մէջէն անցնելով՝ Երասիսայ մէջ կը հոսէր , ի յաջմէ զետոյս :

Կարմիր զետ , ի Վասպուրականի նահանգի , որուն մէջին կողմանը էր հիւսելով՝ կը հոսէր յԵրասիս :

Հոազդան զետ , որ օժանդակ է Երասիսայ , ըստ բանից Մ . Առենացւոյ (Ա , ժր . Բ , ժա) Տուրուրեանի արեւելակողմը Վարաժնունեաց զաւարին մէջ պէտք էր որ Ըլլար (57) : (Ունի այլափոխ ընթերցմունք՝ Հուրազդան , Հուրատան , որոնք ուղիղ չեն) : Հայոցի զետոյս անունն՝ Երանեայ Փրազզանու կամ Փրազզանա կոչուած Զրոյն կամ Փրազզանավա ծովուն անուանց հետ նոյն է : Այս Զուրն կամ Մովի Մեղեստանի մէջ էր (58) :

Մելաս , զետ նուիրական յլեւարտու , որուն համար Խակուինիս եւ Մինուսս Ա . թագաւորներն Յաշտից Կարգաւորութեան արձանագրութեան մէջ (մեր թիւք 42-42* , տողք 6 / 39) Երկու եղ եւ չորս ոչխոր սահմանած էին ի զոհ , կոչենով զայն «սրբնթաց Մելաց» : Կարի հաւանական է որ այս նուիրական զետն՝ Մինեաց Հարաւակողմն Արեւելք զաւարին Մելրոյ զետն էր , որ ի ձախմէ յԵրասիս կը հոսէր : Կապազովիքա ունէր կրկին Մելաս զետեր : Առաջինն ու մեծն՝ Եփատ զետը կը թափուէր : Արքիստիս Ա . իւր Շին Արձանագրութեան մէջ Մելիտինէ քաղաքը յիշելէ ետքը՝ զայն Մելաս կը լիշէ եւս (Անդ , սիւն Բ , տող 17) «Մելիտա զետ» (59) անուամբ : Այս Մելաս զետոյն վրայօք Պոմպմէսս (Ե , զ , 8) կը զրէ . «Արդէսն լոռնէն Մելաս կոչուած

(54) Տես ի Geogr. Gr. Min. Իրարի . Muller-Didot 1816: Խոր. Բ . էջ 502: յօդ . 29րդ :

(55) Պողոսէսո (Ե , թ . 12 , 17 , 19 , 21) միս այլ Համ զետ մը կը շիշէ շամական Ակիրիսոյ մէջ (?) : Ակարեւերոսի (Բ , 10) Բոս զետն անսարակոյս վերոյիշեալ մաս զետոյն ետն նոյն էր :

(56) Աղիշէ , Զ , տաղը . Վենետիկ , 1859 , էջ 90 :

(57) Գիտոյս զիրքն դուրաբա կրնայ որոշուիլ : Անկայն տես Հ . Դ . Ալիշան . Այրում , էջ 6 :

(58) Տես Fr. Spiegel . Eranische Alterthumskunde , Խոր . II , էջ 147-200 :

(59) Արդի Թօփմա-Մու :

զետն հոսելով՝ Եփրատ գետոյն մէջ կը թափի»։ Ստրաբոնի Հասրենիր Քաղ-
ւածոյից մէջ կը կարդանիք որ «Մելաս գետն Տաւրաս լեռնէն Եփրատոյ մէջ կը
թափի»(60). այս զետն՝ Պաղոմեայ մեզի յայտնած Մելասն է։ Մեծի հաւա-
ռութեան է որ Մելիտինէ քաղաքն՝ որ Մելասայ աջոյ եղերաց վրայ շինուած
էր, իւր անունը այս գետէն առած էր։ Կապաղովիկոյ միւս այլ Մելաս գետոյ
մը վրայօք Ստրաբոն (ԺԲ, թ, 8) կը զրէ թէ Մաժակ քաղաքին «գաշտին մէջ
Մելաս անուն գետ եւս կայ՝ որ քաղաքին առջեւն է, քաղաքէն իրը քառա-
սուն ասպարիզօք հեռու, աղբերակունքն քաղաքին զիրքէն խոնարհագոյն
տեղ մ'են»(61)։ Պոնտոսի ժողովրդոց մէջ Պլինիոսէ (Զ. դ, 4) «ժողովուրդք
Բլքիրաց եւ Բիզերաց, գետն Մելաս»(62) կը յիշուին։ Պամփիլիոյ մէջ
Ստրաբոն (ԺԴ, դ, 2) կը զնէ «Ալիքէ»(63), կիւմէացւոց գաղթականութիւն,
... Մելաս գետ եւ նաւակայք, յետոյ Պաղոմայիս քաղաք, յետոյ՝ Պամ-
փիլիոյ ասհմաններն եւ Կորակէսին, սկիզբն լեռնային Կիլիկիոյ»։ Եւ Պլին-
իոս (Ե, իէ, 22) կը զրէ «Մելաս գետ, չին ասհման Կիլիկիոյ»։ Եւստաթէսո
իւր կողմանէ կը զրէ որ «Ասիոյ գետն եւս Մելաս է»(64)։ Սակայն այսու մեզ
հնար շէ որոշել թէ Ասիոյ ո՛ր կողման յատկապէս կ'ակնարկէ հեղինակն։ Նի-
կելքիրոս իւր Համատեսին Աշխարհազրութեան մէջ (յօդուած տողից Դիոնիս-
ևայ 512-554) կը զրէ որ «Կիւղիկոնի քով Մելաս ծովն կը զանուի, որ զէպի
չելլեսաղոնտոս եւ Պրոպոնտիս կը վազէ»(65)։ Թրակիոյ Քերսոնեսոսի ա-
րեւմտակողմը կը զանուի, ըստ նորին Պլինիոսի (Դ, ժը, 4) «կետն Մելաս,
յորմէ եւ անուանակից ծովածոցն»։ Եռյաղէս կ'աւանդէ և Պոմպ. Մելա (Բ,
թ, տողք 101-104)։ Թէ՛ զմին և թէ զմիւսն կը յիշեն Պաղոմէսի աշխարհա-
գիրն (Գ. ժա, 2) եւ Եւստաթէսո իւր Մելինութեանց մէջ(66)։ Ստրաբոն եւս
զիտէ այս գետոյն գյուրթինը(67), զոր «ըստ բանից Հերոդուսեայ եւ Եւ-
դոքսեայ» կ'աւանդէ։ Սակայն Հերոդուսոսի քով (կ, 58) «Մելաս ծովածոցն»
միայն յիշուած է։ Ստրաբոն այս ծովածոցը այլեւայլ տեղեր կը յիշէ(68)։
Սկիւզաք կարեւանդացի եւս կը զրէ թէ «...Սամոթրակէի դիմաց ... Մե-
լաս ծովածոցն եւ Մելաս գետն կը զանուին»(69)։ Ալպիանոս (ՔԾ. Պատե-
րազմունք, Դ, ճը, ճա) կ'ըսէ. «Մելաս ծովածոցն Թրակիոյ եւ Թրակիական
Քերսոնեսոսի մէջտեղն է»։ Թհոսաղիոյ մէջ՝ ըստ Հերոդուսեայ աւանդելոյն

(60) Chrestomathiae ex Strabonis lib. XI, § 31, ի Geogr. Gr. Min., հրտրկ. Muller-Didot, Խոր. Բ, էջ 596:

(61) Ստրաբոն (Աթզ) այս գետոյն համար կ'ըսէ թէ «Եփրատայ մէջ կը թափի», որ
անհարին էր։ Գետն փոքր էր և մօն ի Հայիւս գետ, որը և կը հոսէր։

(62) Եւ յայս թէ ո՛ր գետն էր այս Մելաս։

(63) Քաղաք մը։

(64) Sba Eustath. Comment., Դիոնիսեայ 414 և 538 տողից մեկն., ի Geogr. Gr. Min.,
հրտրկ. Muller-Didot, 1861, Խոր. Բ, էջ 293 և 323:

(65) Sba ի Geogr. Gr. Min., Խոր. Բ, էջ 462:

(66) Eustath. Comment., Դիոնիսեայ 414 և 538 տողից մեկն., ի Geogr. Gr. Min., Խոր.
Բ, էջ 293 և 328:

(67) Sba ի հասակուսորին 51թի, ի վերջ է զրոց, ի հրատարակութեան Muller-Didot,
1853, էջ 283:

(68) Ստրաբոն, Ա, թ, 20-թ, ա, 40, ե, 21, ի, է, 4-ը հոկտ. 51 և 57 ի վերջ է
զրոց։

(69) Sba նոյն մատենագրին յօդ. 67 ի Geogr. Gr. Min., հրտրկ. Muller-Didot, 1855,
Խոր. Ա, էջ 55:

(է, 198-199), Դիմաս գետէն քան ասպարէդ հեռաւորութեամբ «Ճիւռ այլ զետ կը զանուի, որ Մելաս կը կոչուի: Եւ Տրէքիս քաղաքն այս Մելաս գետէն Հինգ ասպարէդ հեռու է»: Սարաբոն եւս (Թ, դ, 14) կը յիշէ այս զետը: Բիովտիա եւս նոյն անուն զետ մ'ունէք ըստ Սարաբոնի՝ որ կ'ըսէ (Թ, ր, 41). «Ասպիկոն մ' Արքոմենոս Քաղաքէն քան ասպարէդու հեռու է: Առանց մէջտեղն Մելաս գետն կը հոսի»: Նոյն աշխարհադիրն (Թ, ր, 18) այս զետոյն համար կը զըէ. «Մելաս գետ...: Այս զետն բոլորովին անյայտ եղաւ»: Բիովտիայ Մելաս զետը Պիհիսու եւս (Բ, ձղ, 10) կը յիշէ: Պղաւարքոս (Սիւլլա, ի) կը զըէ թէ «Բիովտիոյ դաշտապետիներուն մէջ զեղեցկացոյնն եւ ընդարձակագոյնն Արքոմենոս քաղաքին կից է: Այս դաշտապետինն մէրկ եւ անծառ է, եւ կը տարածի մինչև այն ճաշիճները, որոնց մէջ Մելաս զետն կը խառնուի ու կը կորսուի»: Արկաղիս եւս ունէք իւր Մելաս զետը: Բայ բանից Դիմնիսեայ Պերեգեղհայ(70) եւ ըստ մէկնութեան Եւստաթեայ՝ «Արկադիացիք միջին Պեղոսննէսի մէջ խոր երկրի մը կը բնակին...: Հոն Մելաս, Կրաթիս եւ Լաղովն զեսերն կը հոսին»(71):

Հնդիկ Արեանց մատեանք հօթն նուրիական զետոց մէջ նայինի եւ Սուհումարի զետեր կը յիշեն: Մեր ազգային վերոյիշեալ Յաշոփ Կարգաւորութեան սեպազիր արձանագրութեան մէջ (առզե 6/38-39 և 11/48-49) ունինք երկու դիք, որոնց անուններն յիշեալ Երկու զետոց անուանց հետ նոյն են:

Ա. Նաւաբինիս դիք մը, որուն երկու եզն եւ չորս ոչխար որշուած են ի զենուան: Խալախինիս՝ հաւանականորչն Աւրաբուոյ մէկ զետն էր, զոր նըւրական դործած էր կրօնական աւելորդապաշտութիւնն: Թուի թէ Սանոյ դաւառին մէջէն անցնող Պաթման զետոյն միջին ճիւղն նոյն Նախարինիս զետն էր:

Բ. Զուղումարուս դիք մը, որուն յիշեալ արձանագրութեան մէջ մէկ եզն եւ երկու ոչխար սահմանուած էին ի զոհ: Զուղումարուս եւս Աւրաբուոյ մէկ նուրիական զետն ըլլալու էր, որոյ անունը չէ մարթ միջին ժամանակաց զետոց միջին հետ համեմատել:

Տուրա(ս?): Այս զետը Արքիատիս Ա. իւր Ծենդ Արամազպուրեան մէջ Գ, 61) կը յիշէ, ըսելով որ Բուստուս Երկիրն անոր քովն էր: Այս երկիրն վասպուրականի հարաւակողմն Բուժունիք զաւատակն եղած ըլլալով, զետն ալ յիշեալ նահանգին սոտրին կողմն ըլլալու էր:

Դափնալատիսաց զետ: Նոյն Ծենդ Արամազպուրեան մէջ (է, 17) կը յիշուի այս զետն, որ անծանօթ է մեզի:

Տելերոսաց զետ, զոր Տիգրիսի վրայ խօսելով՝ միշեցինք: Ականանիսոյ մէջ կելփալլենեացոց եւ ասոնց մօտաբնակ քանի մը Յոյն ժողովրդոց նոխնի նահապետն Տելերոս կը կոչուէր (Յոհանովոն, Արշաւան, Դ, դ, 3):

Ակնինրիխէց զետ: Օժանդակ Տիգրիսի արեւելեան ճիւղուն, զորմէ վերագոյնն խօսեցանք:

Զարա կամ Զարան (վերին): Զարոս կամ Զար մեծ կամ Գայլ զետն է, որ Վասպուրականի հարաւակողմը Աղբակ եւ Կորդուաց Փոքր Աղբակ զաւաններէն բիւլով՝ Ասորեստանի մէջ Նինուէին հարաւակողմը հնոյն Քաղանայ (արգի Նիմբրուս) քաղաքին քովը կը խառնի ի Տիգրիս: Գետայս անունն՝

(70) Տես ահեցն, Խոր. Բ, էջ 128, մեկն. տողից 415-416:

(71) Տես Eustath. Comment. որպէս առտէն ի վեր. ի տողս 414 և 416 Դիմնիսեայ, ի հասորին Բ, էջ 293:

Կորդուսական զառւա («Ճող») բառով կը մեկնուիք, և այս հայերէն բառն Կորդուսականին օտար չէ:

Դ. Խովիք և Լինիք:

Հայուսանան աշխարհին մէջ բարձրաբերձ լերանց չարքն՝ իրենց մէջը կամ մօտերը ձորէր ու խոր վայրէր բնութենէ պէտք էր որ ունենային, ուր ընթացիկ ջուրերուն մէկ մասն արդիլուելով՝ չուրծանակի փակուէր, և անկէ ծովէր, ծովակներ, լիճներ ու խաղեր գոյանային: Չայսապիսիս այլեւոյլ տարածութեամբ ունի երկիրն: Համառօտիւ յիշենք աստէն անոնցմէ երեւելիները:

Բզնունեաց ծով: Այս ծովը կը յիշէ նախ թազզաթփազսար Ա. (Հատածակողմն, Դ, 50, 99-100) Վերին ծով կոչելով զայն: Նոյնպէս կ'անուանէ զայն ԱԵՆԵՔԵՐԻՄ (Գէյլէօրի Գլանին Հատուածակողմն, Ա, 13): Նոյն թազզաթփազսար ուրիշ տեղ մը (Անդ, Զ, 43-44) յիշեալ ծովը Վերին ծով արեւմտից կ'անուանէ: Անտարակոյս «Ժերբին» բառը գործածած և՛ այն ծովուն զիրքը Կապուասան ծովուն զրից հետ բազզասելով: Դարձեալ թազզաթփազսար Ա. Սուրբնատ զետոյն այրին արձանազրութեան մէջ (տող 9) այս ծովը նախրիի ծով կը կոչէ. և այս անունը Սաղմանասար Բ. եւս (Մենաֆար, Ա, 26-Բ, 58-59: Պալառադայ Գրանց Արձանազրութիւն, Բ, 2: Սուրբնատ զետոյն Այրին Արձանազրութիւն, 7) կը գործածէ: Առյն այս Սաղմանասար (արձանազրութիւն առ Լէյարտայ թիւ 12, Ա, 14-15) վերայիշեալ ծովը Վերին ծով նախրիայ կ'անուանէ: Շամսիուամման Դ. (Հարք Կորող, Բ, 21-22) ծով մտից արեւու կը կոչէ զայն, դէպ յոր յառաջացեր էր իւր բանակին զօրագարն՝ Ռամսակ, և Տուապս քաղաքը նստող իսպուինեայ՝ Ռւրաբուուի թագաւորին և մօտաւոր Երկրաց քանի մարքայեաց քաղաքներուն տիրած էր: Մերայնոց մէջ այս լայնատարած լճին վրայօք ակնարկութիւն մ'ընող միայն Արգիստիս Ա. ն է՝ որ իւր Շենդ Արձանազրութեան մէջ (Գ, 30, 32) «ծովեղերեայ վիճակին ժողովուրդ» և «ծովեղերեայ ժողովուրդ» բաելով՝ ուղղակի Դատուան աւանին վիճակը և ժողովուրդը՝ և անուղղակի Բզնունեաց ծովը կ'ակնարկէ: Այս վերջին անունն միջին ժամանակաց ծնունդըն է, և ծովուն արեւմտից-հարաւակողման Եղերաց վրայ տէր Եղող Շըդնունեաց նախարարական ցեղին և Երկրին անունէն կոչուած է արապէս: Խորենացին (Ա, Ժզ) կ'անուանէ զայն «ծովակ աղի», «Ճող» և «ծովակ»: Եւ կարծեալ տիրակալ Շամիրամի մահուան վրայ կը զրէ (Ա, Ժը). «Էսկ առ այսոքիւք՝ և աշխարհիս մերոյ առասպելք մատուցած զմահն ասի Շամիրամայ, և զհետեւակ փախուստն, և զպասքումն և զիզծս ջրոյն և զարբումն, այլ եւ ի մօտ հասանել սուսերաւորաց, և զյուռութօն ի ծով, և բան ի նմանէ՝ Ուլունք Շամիրամայ ի ծովի: Օտարազդեաց մէջէն յիշենք զՄարտրոն (ԺԱ, Ժզ, 8) որ կը զրէ: «Հայաստանի մէջ մէծամեծ լիճներ ալ կան ... Արսէնէ (72) լիճն ... , որ Տոսպայ լիճ եւս կը կոչուի: Այս լճին ջուրերն բրակախառն են. ուստի թէպէտ այս պատճառաւ բիծերը ջնջելու և ճերմակ կտաւները լուանալու նոյն ջուրն սքանչելի է, սակայն նոյն պատճառաւ՝ իր մէլու համար լաւ չէ: ... Ցիշեալ լիճն միայն մէկ տեսակ ծուկ ունիք: Պլինիոս (Զ, իէ, 31) Բզնունեաց ծովը Տոսպ գաւառի անունէն «Թոսպիտէս լիճ» կ'անուանէ: Պաղումէսու (Ե, Ժզ, 7) այս «Թոսպիտէս լիճ»ը զիսէր. սակայն

(72) Մովուն իիւսիսյ-արեւելից կողմը Արմէշ Տաղաքին անունն առնելով՝ Սորբն կոչած է «Արսէնէ լիճ», որ եւ Արսիսա լիճ» կոչուած է:

կր միքաղեր երր կ'ըսէր թէ «Տիգրիսի աղբերակունքն զայն կը յօրինեն» : Դիմակնիսիս Պերիեդիսէս (տապք 987-988) զայն «Թումինոյա» լիճն կը կռչէ : Հրդակնունեաց ծովն Սև ծովուն երեսէն իր 1600 մետր բարձր է :

Կապուտան ծով : Սաղմանասար Բ. (արձանագրութիւն առ Լ. Հայրատայ, թիւ 12, Ա., 14-15) այս ծովը «Նախիրի երկրին ստորին ծովն» կը կռչէ : գարձեալ՝ (Պալատադպայ Դրանց Արձանագրութիւն, Բ., 2) «Զամուս երկրին ծովը» կ'անուանէ զայն : Զամուս վիճակն նոյն ծովուն հարաւոյարեամտակողթը Տամբրեր զաւառն եղած ըլլալով, ծովն այն միհակին անունն այնպէս կ'ոչչւած էք : Կապուտան կոչուելուն պատճառն սապէս կրնայ մեկնուիլ . Ասորատանի թագաւորն Շամսուտամմանայ Դ. ի Հարք կորող արձանագրութիւնը (Գ., 5) Կարսիիրուտա անօւն երկիր մը կը յիշուի, որ կարի հաւանականորէն յիշեալ ծովուն արեւելից-Հիւսիսոյ եղերաց վրայ կը զանուէր : վարժնղի այս թագաւորն այն կողմէրէն շատ հետուն չէր որ կը պատերազմէր : Թուի ապա թէ Կարսիիրուտա յորջորջաւմն նոյն երկրէն լճին եւս անցնելով՝ փոքր մասամբ փոխուած եւ կրտսեր ժամանակաց մէջ եղած է Կապուտան : Անտարակոյս ուամկալան ստուգարանութիւն մը պէտք է համարիլ զայն՝ թէ ծովն կապոյր ըլլալուն համար կոչուած է այնպէս(73) : Մորարտն (ԺԱ., ԺՂ., 2) կը գրէ թէ «Ալտրպատական երկիրն ... Կապուտա(74) անուամբ ձոնօթ լիճ մ'ունի, որուն մէջ փիրուն աղեր կը զոյանան : Այս աղերն մարդուա մարմազմունք եւ ցաւազին խայթեր պատճառելու զարմանալի յատկութիւնը ունին : Զանոնք զիջուցանելու համար միմիայն զեղն իւղն է, որովհետև մարմոյ վրայ այնպէս կ'աղջէ, ինչպէս անուշ ջուրն կը գործէ կոտաներու վրայ, զորոնք մէկն կ'այրէ՝ յանխորհուրդս զանոնք նոյն լճին ջրոյն մէջ թրմելով՝ որպէսզի զանոնք լուայք : Այս լճին համար նոյն աշխարհազիրն ուրիշ տեղ (ԺԱ., ԺՂ., 8) կը գրէ ասպէս. «Կայ լիճ մը Մատիան(75) անուն, որ իրը թէ Կիւանէ(76) կոչուէր : Այնպէս կը համարուի թէ այս լիճն Միովանան ծովակէն ետքը աղի լիճերուն մէջ ամենէն մեծն էր : Եսոյն լճին տարածութիւնն մինչեւ Մարաց Ալտրպատականը կը հասնի : Լճին իւր Եղերաց վրայ երեւելի բնական աղահանքեր կը զոյացնէ» : Կապուտան ծովուն բարձրութիւնն ծուն երեսէն իր 1300 մետր է :

Գեղամայ ծով : Հայաստան՝ ինչպէս հարաւակողմանքը, նոյնպէս հիւսիսային մասին մէջ ունի լիճներ՝ թէպէտ տարածութեամբ նուազ և նուազուազոյն քան զառաջինն : Եւ նախ՝ Սիւնեաց մէջ եւ ծովուն երեսէն իր 1930 մետր բարձրութեամբ՝ Գեղամայ ծովը, ինչպէս կ'անուանէ Մ. Ալբենացին (Ա., ԺԲ., Բ., Խղ), որ եւ Մուրք կը կոչուէր՝ ըստ բանից մէր պատմահօրն որ կ'ըսէ (Գ., Խղ) . «Գնաց եւ Խոսրովի բանակէն իւրմէտ առ ծովուն Գեղամայ, զոր Մուրք կոչեն...» : Թողլով առասպելեալ Գեղամ նահապետի մահունը՝ յորմէ եւ ծովակն կը կոչուի (Անդ., Ա., ԺԲ.), ասոր հիւսիսակողմը զոնուուց

(73) Տես զայտման Ստրաբոն, ԺԱ., ԺՂ., 8, զօրմէ իիչ մ'ետք:

(74) Բնափիրն ունի Մորարտ, որ բնդորինակողաց կողմանէ սորդած վրիստակ մի միայն կրմայ ըլլալ :

(75) Կապուտան ծովն որ եւ Ռւբմիոյ լիճ կ'անուանէն. Հերոդոտոսէն նախ երկրի մը համար գործածուած Մատիանի ամուսնք կոչուած է աստէն, որ Մարաստանի մէկ երկրին եւս ամուսնք էր : Հայաստանի Մատիանէն Ռւբարտեան ժամանակաց Մանսա, Մաննա, Միջնի երկրին էր, որ Մասեաց արեւմտակողմերէն սկսեալ՝ մինչեւ հարաւոյարեւելս կողմէրը կը գգէր :

(76) Յաւթարէն՝ կապոյր :

Աեւան կղղիէ կոշուած է նաև Աեւանայ ծով : Պտղոմէոս (հ. Ժզ. 8) այս ծովակին համար կը դրէ . «Կան եւ ուրիշ լիճեր, այն որ Լիւքնիտիս կը կոշուի, որուն միջավայրն ունի աստիճան» $78^{\circ} \cdot 43^{\circ} 15'$:

Արեւեսա: Պտղոմէոս (Անդ) կը յաւելու ըսել . «Այլ և Արեւեսա (77), որուն միջավայրն ունի աստիճան» $78^{\circ} 30' 40^{\circ} 45'$: Թէպէտ անձանօթ, սակայն ըստ երեւոյթին այս լիճն Լիւքնիտեայ կամ Գեղամայ ծովուն մօսաւոր ըլլալու էր:

Կասպից ծով: Մեր պատմահայրն (Գ. Ղ) Կասրիական ծով անուամբ կը կոչէ արեւելակողման ընդարձակագոյն լիճը, որ եւ Վրիանից ծով եւ կը կոշուէր: Աղաղնիրարի Գ. (Քաղանայ Վիմաստախտակն, 10-11) այս ծովը իրաւամբ կը կոչէ «ծով մեծ՝ ելիցն արեւու» :

Գայլատու ծով: Այսու անուամբ կը կոչէ Մ. Խորենացի (Բ. կը) նուռազագոյն աստիճանի մէկ լիճը, զոր նպատ լեռան հարաւակողմը դնել հարկ (78) : Հնդիկ Արեւաց նուրիբական լեռն Մերու՝ չաստուածոց բնակատեղին էր եւ Կայլասա եւս կը կոշուէր: Այս լեռն՝ ըստ առասպելին, ջրերէ վեր կը բարձրանար, եւ Հնդիկը անոր վրայ լեռնային ծովու գաղափար մ'ունին: Մերու՝ որ «լիճ ունեցող» կը նշանակէ, զից բնակավայրն, մարզկան ծագման տեղին, եւ Երկինքը Երկրիս հետ միացնող սիւնն կը համարուէր: Տարակոյս չկայ որ Գայլատու եւ Կայլասա անուանց մէջ սերտ աղերս մ'ըլլալու էր:

Աղի լիճներ: Ստրաբոն (Ա. Ղ, 4) Երատոսիթենէսէն Քսանթոսի վրայ գրուածը յառաջ բերելով կը գրէ թէ այս վերջինս Հայաստանի մէջտեղերը եւ Մատիենացոց Երկիրներուն մէջ աղի ջուր ունեցող լիճեր տեսած էր (79) :

ՅՈՒՄԱԿ ՎՐԴ. ՍԱՆՏԱԼՃԵԱՆ

(Եար. 2)

(77) Areias.

(78) Տես Աշխարհացոյց ի Մատենագրութիւն Մ. Խորենացոյ, տալք. Ենթակիլ, 1865, էջ 611, եւ Հ. Ղ. Վ. Ալիշան, Այրարատ, էջ 7ա:

(79) Տես աստէ Հրետանական Աշխարհացոյց առաջնական մասեր (թի. Բ) առ Մ. Muller-Didot, հար. Բ, էջ 598: